

յանդզութեան այնքան թափ կու տայ որ  
իր նորաբռուսիկ տեսութիւնները դարերով  
ետ կը տանի Տաթեւացին ու Արեւելցին,  
կլայեցին ու Նարեկացին իրեն դաւանակից  
դարձնելու : և Անարատ յղութեան հարցը  
սարդէն իսկ ժամանակին անուանի ասու-  
ուածաբաններու կողմէ քննուած ու լուծ-  
ուած ։ կրնայ Ըլլալ Գեր . յօդուածագրին  
և իր դաւանակիցներուն համար, մանա-  
ւանդ երբ և Պապական որոշողութեամբ ո  
վճռուած է այն : Այդչափով պէտք է զո-  
հանայ :

11. — Եղբակացութիւն . — Հ. Ն. Տ.  
Ներսէսիան իր սխալ, անհիմն և յանդուզն  
քաշքուքներով հասած է եղբակացութեան  
մը որ ոչ մէկ առընչութիւն ունի ճշմար-  
տութեան հետ : Հայ եկեղեցւոյ սուրբերը  
և առուածաբանները, ինն և նոր վար-  
դապետները տպաւորիչ և վճռական մհամ-  
ամսութեամբ կը մնան հնագոյն և ուղիղ  
տեսութեան գիրքերուն վրայ, առանց տար-  
ուելու հայ հառմէտականներու քրտնաջան  
ճիգերէն, «Տիրամօր անարատ յղութեան»  
նորակիրտ գարգապետութիւնը որդեգրելու  
մասին : «Մեր նախնեաց գործերուն ուսում-  
նասիրութիւնը միայն կարող է փարատել»  
այն սխալ կարծիքները, որոնք արատաւո-  
րած են հայ հառմէտական գրողներու արտա-  
զրութիւնները : «Տիրամօր անարատ յղու-  
թիւնը» կրնայ հաչակուիլ իրը հառմէտական  
պհաւատքի մասու, որ սակայն հեռու կը մնայ  
ուղղափառ եկեղեցւոյ հնաւանդ և հարա-  
զատ գորգապետութենէն :

Ն. ԵՊԱ. ՇՈՒԱԿԱՆ



## ՊԱՏՄԱ-ԲԱՆԱԿՐԾԵՐՆ

### ՊԱՊ ԱՐՃԱԿՈՒՆԻ

Աւախարեամբ կը տղեկացնեն մեր ընթեցողնե-  
րուն ք սացած ենք Պր. Հ. Ք. Արմենի Պապ Ար-  
շակունի գործ, և պարեւարաւ պիտի հրատարակին  
Սիրոնի էջերէն : — Անեալ պատմա-բանակրտական աւ-  
խատրինը նետարեական եւ կարեւոր յունեամ մըն է  
Հայ պատմագրութեան համար :

Պապ Արշակունի պիտի հրատարակուի նաև  
գրի ներական համար :

### ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ

1.

**Ե**ր կը ծագրես գրի առնել պատմա-  
կան ժամանակաշրջանի մը կամ անձնաւո-  
րութեան մը պատմութիւնը, բնականարաւ  
առաջին հացուամդ է . «Արգեօֆ կա՞ն իմ գրե-  
լիմ անձի կամ գեղվերու մասին ժամանա-  
կակից գրոլ մը, կամ գրողներ» :

Երկ ժամանակակից մեկը գոյուրիւն  
շունի, սիփուած կը փեսուս բուականով  
մօսաւորադր այն մատենագիրները, որոնց  
մօս յիշատկութիւնը կայ մեզ նետարեալ նիւրին :

Չերք բերած աղբիւրները ուսումնասի-  
րելու սկսելուդ, անմիջական մահոցութիւնդ  
կ'ըլլայ ծանօթանալ մեզի աղբիւր ծառայելիի  
գրեի նեղինակին անձնաւորութեան : Ծան-  
օթանալ, որքան այդ հնարաւոր է իր իսկ  
գրածներ բնելով, կամ իր մասին ուրի-  
շերու գործերէն իմանալով :

Անհրածես է զիմանը ք նեղինակը իր  
պատմած գեկերու կամ Երկայացուցած  
գեկերու մասին անձնական շետքուած տե-  
սակեներ ունեցած է : Երկ ան ժամանակա-  
կից է մեր պատմաներուն, ուր կուսակ-  
ցուրիւններ եւ պայխար կամ, ինչ մէկ կամ  
միւս կուսակցութեան կը պատկանի, կամ  
ջատագով մ'է այս կամ այն զաղափարի :  
Անձ մը գովաբանելուն՝ լոս արժանեաց կը  
շարադրէ սպերը, երեւ ոչ «մեր կողմէ մարդ  
է» բայլով բարձր պատահնեան մը կը շա-  
նայ զետեղի անոր ուժերուն տակ : Միւս  
կողմէ, ուրիշ մը բնեադասելուն, կամ շա-  
րաբանելուն, անձնական հակառակութիւնը  
կամ կիրքի շարժած կրնայ ըլլալ իր գրիչը :

Քեզի աղբիւր ծառայելիք այս պամիչը, նախապատառումի, կուսակցական նեղարարութեան, շրմելու համար ենի եւ ատելութեան վրան բաց կամ վրան կես մը զոյ հետեւ ցոյց տալուն, կը ստիպուիս իր պատմածները խիս բննուրեան ենրարկել:

Դուն որ նախանձախնդիր ես, կառողութեանդ ներած չափով, նեղրիս պատկերը տալու սոյն ժամանակաշրջանին, կամ իննագրութիւնը պատմական անձնաւորութեան, կը դժմանակիս արձագանքը ըլլալ նեռաւոր անցեալի մէջ նեղինակի մը զայշացած քրնախնդրութեան, կամ գրիդ փոխադրել վաղուց մարած կուսակցական պայշարներու չափագանցուած մոլուանդութիւնը:

Այլեւս այս կողմնակալ վկայի տուած տեղեկութիւնները, դատաւորի մը նման, բընադատական բարակ մադերէ կ'անցնես: Ի հարկին, տրուած վկայութիւնները, յարակից պարագաներու բաղդատական բննուրեան ենրարկելով, շես տատամիր նեղինակի մէկ կամ աւելի ցուցմունքները կասկածելի նկատելու, կամ բոլորովին մէկդի նետելու, որպէս անհաւատալի, անհաւանական կամ նոյնիսկ անբնական, — ինչպէս իիշ վերջ բանի մը օրինակներ պիտի տանի:

Հիմնաւոր կասկածը կը ստիպէ ենզ բուած տաս մը բաներ, կամ նեղինակին մէկէ աւելի եղբակացութիւնները նկատելու դեպքերու դիտումնաւոր եւ այլանդակ մեկնաբանութիւն, որ ո՞չ տրամաբանական ոչ ալ հոգեբանական տուեալներով կարելի է մարստի դարձնել:

Երէ բախսը ժայտեցաւ ենզի եւ մէկէ աւելի ժամանակակից պատմիչներ զտար նու գրելիք օրշանիդ կամ անձի մասին, զորդդ բաւական կը դիւրանայ: Առովինեսեւ այժմ միեւնոյն դեպքը նկարագրուած պիտի զտիս մէկէ աւելի վկաներու կողմէ: Սա առիք կ'ընծայէ ենզի զիսաւոր եւ հական մանրամասնութիւններու յիշատակումը բաղդատելու: Այսպիսով, զոր օրինակ, դեպքերու ըրդրային վկայի մը կողմէ դիտումնաւոր կերպով դուրս ձգուած կարեւոր օղակ մը ի յայք բերել՝ միւսին տուած վկայութենեն:

Կամ պատմողներու հակոսնեայ տեսակետերու համեմատական ուսումնասիրութեամբ՝ մէկուն կամ միւսին կուսակցական կամ անհատական նախապատարեալ դասումները կուսադատելու, ու որպէս նետեւանի

նման վերլուծման, բայ կարելոյն նեղեն դեպքերու իրական բնոյրը:

## 2.

Եետոյ ենզի առաւել չափով սատար կ'ըլլան նաեւ ժամանակակից օսարազի նեղինակեներու վկայութիւնները:

Անոնք իիշ անգամ տարուած կ'ըլլան ու ազգիդ մէջ եռեւեփող բաղակական ներին բնդգիմանտարութիւններով, այլ կը գոնանան դեպքերը յիշատակելով այնպէս ինչպէս կը հաւատան թէ անոնք պատմած են: Դա անգամ, երէ ոչ առ հասարակ, համառօտ եւ կողմնակի կերպով միայն կը յիշեն զանոնք, եւ այդ ալ սոսկ այն պարագային երբ իրենց պատմագրած մէկ դեպքին նետ ուղղակի կամ երեքն անուղղակի կապակցութիւնը մը ունենան:

Զոր օրինակ, ա՛ռ նոռմայեցի եւ յոյն նին պատմիչներու յիշատակութիւնները Հայոսանի, անոր բազաւորներու եւ իշխաններու մասին:

Քեզի համար, բաղդատաբար, դիւրին է օտար մատենագիրներու նախապատարեալ ոզին նանցնալ, որովհետեւ այս բարեկամները առաւելաբար Հռոմի կամ Տիւզանդիոնի նախամեծար շահերը աչքի առաջ ունին, եւ երբ հայերը յիշենուն բարարուսներ արտայալութիւնը գործածեն, ո՛չ կը սփորիս եւ ոչ ալ արեան ննուումդ զգայի բարձրացում կ'ունենայ: Ընդհակառակը, մէկէ աւելի պարագաներուն նոյնիսկ ընորհակալ կ'ըլլան, եւ իրաւացիօրէն, այդ այլեւս բանկարծէն յիշատակութեանց համար, որոնք, կարծես խաւարի մէջն փալլատակող լուսարձակի մը նման, միտք կը կեդրոնացնեն նու սնմիկ պատմիչներէն անեսոււած ծանրակիօն դեպքի մը կամ անոնցմէ բոլորովին մոռացուրեան տրուած իրազէս մէծ եւ ներուական անձնաւորութեան մը վրայ:

Խոկ ինչ որ յոյժ կարեւոր է, մենք բան մը պիտի չզիսնայինք, կամ առտամորէն տաս իիշ բան, մեր պատմութիւնը փառենով ուկեցօղ մէկ կամ երկու բազարի բազաւորներու մասին, երէ չըլլային օսարազի պատմիչներու յիշատակութիւնները անոնց մասին:

Կարևառուն օրինակ մը տանի:

Մեր բանակերներուն բազաւանը է յոյն

հանճարեղ կենսագիր եւ բարոյագրող Պլուտարքոսի նախապատճեամ ողին եւ վաստավարիւնը հանդեպ հայ նոչակառ արքայ Միջն Տիգրանի:

Հակառակ առօր սակայն մենք հայեր անհուն երախտապարտ պէտք է ըլլանք Պլուտարքոսի, վասնզի ան Տիգրանի պատմութեան մեր ձեռքի հասած զիստու երեք ալիքիւր, ներեն ամենակարեւուն է: Դիւրութեամբ կահինով իր դիտումնաւոր եւ հակակրական արտայայտութիւնները, իր խոկ էջերէն կը ծանօթանակ հայ բաղաքական եւ զինուրական այս ամենամեծ դէմքին, որ հարկատ եւ երկուքի բաժնուած փոքրիկ Հայաստեն միջնէկրականնան կայսութիւնը մը կերտեց ապէնցուցիչօրէն կարճ ժամանակի ընթացքին:

Այս, ընդունինք քէ Պլուտարքոս նեղանմէն բառեր ունի երբ Տիգրանը կը ներկայացնէ յաջողութիւններէ զոռոզացած բրանկալ մը, որ կը հաւատար քէ ասուածները աշխարհի բաւագոյն բաները մասնաւորակ Տիգրանի համար ստեղծած են, ետք:

Սակայն միեւնոյն Պլուտարքոսն կը բացինք մեծ արքայի յաղրանակներու եւ անոր ժամանակարութեան մասին խիստ արժեքուոր տեղեկութիւններ: Նոյնինքն յոյն կենսագրի մէկ նախադասութեան մէջ կը տեսնենք յանձնին Տիգրանի՝ փառապանծ վեճապետը Մերձաւար Արեւելի բաղաքական բաշեաբեմին: Աւր Պլուտարքոս, Լուկուլլոս գօրավարի բերնով, հոռոմեական լեզեններուն — եւ մեզի — կը ծանօթանէն մեր բագաւորը.

«... Կարիքայէն հանի մը օրուայ նամբայ և Հայաստանը, ուր կը տիրապետէ Տիգրան, արքայից արքան, շշապատուած այն անեղ գօրութեամբ, որ Ասիան Պարքեւներէն գրաւեց, յունական զաղութենք մինչեւ Ատրպատական փոխադրեց, Միւրիան եւ Պաղեստին իրեն նպատակեցուց, Սելեւկիան արշազուները փախատական դարձուց եւ անոնց կիներն ու ազդիկները գերեվարեց...»:

Հայս այս տեղեկութեանց արժեքի ուրան անհամեմատօրէն կը մեծաւ մեր աշինն, երբ ի մտի ունենամն որ մեր ազգային պատմինները — աւելի նիւթը՝ նորենացին — առօս զաղաքար մը ունի Արտակսեան Տիգրանի այս անվիճնելի մեծութեան մասին, Հայագիտական Տարեգիրք, Աւարի:

Նոյնպէս նույն Տիգրանի որդուոյն եւ յաշուդին, հանճարեղ եւ ողբերգական Արտաւագգ բազաւորի մասին, դարձեալ Պլուտարքուին կը պարտիմ այն յիշատակութիւնը քէ ան բատեազիր, պատմաբան եւ գրակէ եր: Մինչդեռ անոր իմացական այս բարձր ըրուհներու մասին ազգային պատմիչը բան չփիտեր, եւ իր բնրեցողն ալ կը նախապատմութիւնը ընելով քէ Արտաւագգ ծոյլ եր եւ որկամոլ, եւ յիշատակութիւն արժանի ոչ մէկ զորդ ունեցած (\*):

### 3.

Երկ գրած նին պատմութիւն է, ուրիշ ձամերակիցն պարագայ մ'ալ նեզի դժուարութեան կը մասնէ:

Քու առաջադրած զործին ուզգէս աղբիւր ուսումնասիրած պատմիչին ձեռազիրը, դարեւու ընթացքին, բազմանարիւր յաջորդական ընդօրինակութիւններ ունեցած է մինչեւ 18րդ և 19րդ դար համարիը, երբ այլեւս սպագրութեամբ լոյս է տեսած:

Դարեւու զննութենին, նուր ու աւելէն մեր ձեռքի հասած ամենահին ընդօրինակութիւնները՝ երեսն նեղինակի ժամանակին հազար տարի վերջ եղած են: Յաջորդական սերունդներու ընդօրինակողններ յանախ դիտմանոր կերպով փոփոխութիւններ կը ներմուծեն:

Ընդօրինակողը, վերջապէս, մարդ է, ունի իր նախասիրութիւնները եւ արմատացած համազումները, պատմական անձեւու եւ անցեւու վերաբերմաբ իր անրենինի տեսակենները, հոգ չէ քէ այդ դէմքները կամ դէպիները իր ժամանակին հարիւր կամ աւելի տարիներու առաջ մեռած ըլլան կամ տեղի ունեցած: Այսպիսի մէկը պիտի չսատամի ապրօտիկ սրբագրութիւններու ընելու, խորապէս համոզուած ըլլալով որ այսպէս ընելով պատմական հօմարտութեան իր նպատաք բերած կ'ըլլայ:

Որքան հրահանգիչ եւ միաժամանակ հետաքրաքան մասին ընդարձակ տես իմ յօդուածը, ձայ Առաջին Արտամագիրք, Հայկ Հայագիտական Տարեգիրք, Աւարի:

(\*) Արտաւագգի մասին ընդարձակ տես իմ յօդուածը, ձայ Առաջին Արտամագիրք, Հայկ Հայագիտական Տարեգիրք, Աւարի:

կուն խմակամ ձեռագիրը եւ զայն բարդա-  
սկին մեր նիմա ունեցածներուն ննե:

Միջին գարերու ձեռագիրներ ընդօրի-  
նակորներ արձակ համարձակ հմանօրինակ  
բազմապիսի փոփոխութիւններ կը կուտ-  
րէին: Արեւ օրենք, բազաւորի կամ կօնա-  
պեսի, գրական արտադրութիւն մը չեւ պաշ-  
պաներ: Հաւանաբար նման զարախոց մը  
իսկ ծիծաղելի պիտի համարուե այդ տաճեն:  
Առաջ արգելիչ ուժ մը կամ զավոզական ազ-  
դակ մը զոյսութիւն չուներ անոնց գրչին եւ  
մեջին տառասով զգասութիւնը ժիշտ համ-  
բու մէջ պահելու, բացի իւնեց անհատական  
խոնհանելք, եւ այդ երանելին ալ, հին դա-  
րերուն, դեռ չեւ սաշաց այն զերգայուն  
արքամատութիւնը, որ կ'ըսեն թէ այժմ ունի:

Նոյնինքն մեր նին պատմիչներէն Պա-  
զար Փարզեցի պերենախոս մէկ օրինակը  
կուտայ ընդօրինակողներու շահատակու-  
րիանց:

Ակնարկելով Փաւստոսի պատմութեան  
գրքին, Պազար կը գրէ թէ մէկէ աւելի ան-  
վայիլ հասուածներ կան անոր մէջ, որոնք  
նեղնակին կողմէ գրի առնուած չեն, որով-  
հետեւ անհաւատավ է որ, կ'ըսէ, Փաւստոսի  
պէս Բիւզանդիոն կրուած մեկը, որուն միտն  
ու հաշալը այդ լոյսի հաղաքին մէջ զար-  
գայած են, կրնա նման այլանելի տոյեր  
գրի առնել: Հետազային, իմաստակ եւ նեն-  
գամիք գրիչներ, կը յաւելու Պազար, շա-  
րամութեամբ սոյն յաւելումները բրին, եւ  
մեծ մարդուն անունով քեցին:

#### 4.

Կուտակցական կամ խղաքան պայմա-  
ները երեմն, յես վախճանի, յաման երկա-  
րակցութիւն կ'ունենան: Կը զարմանա թէ  
զեր եւ զերակատ գարեր առաջ աշխարհի  
բառերաբեկն ներացած են առ յաւել, սա-  
կայն յաջորդ սերունդներու պատմաբաններ  
եւ ննոնդներ յանախ կը շարունակին մեռած  
վէճը, կարծես այժմէական անհրաժեշտ նիւր  
մ'ըլլար, եւ նոյնիսկ կը գտնուին այնպիսի-  
ներ ալ որ տաշցած զուխով գրիչ կը նոնն.

Թէեւ խոսեցանք ընդօրինակողներու հա-  
ւանական շարափոխութեանց մասին, բայց  
երբ նկատի առնեն 4րդ եւ 5րդ դարու հայ  
պատմիչներու բացայաց կուտակցամոլական  
ողին, որը ոչ թէ սօնելու, դոյզն վարպետ

փորձը կ'ընեն, այլ եռանդազին կը նոշա-  
կեն, կուգաս այն եղրակացութեան թէ ձե-  
ռագրի ցուցադրած կողմնակալ ողին, եւ  
բայց այնքան մոլուանդ ու ատելափառ, բայց  
իսկ նեղինակինն է: Այսպէս եղրակացնէ,  
լուդ, զգուշաւոր ուսումնասիրութիւնն ըս-  
տան յառաջ կը տանի:

Կուտակցական այն շեւըւած ողին, որ  
այնքան յուզառած կ'ենայ Փաւստոսի, Եղի-  
շի եւ Պազար Փարզեցիի մօս — մանա-  
ւանդ վերջին երկու մատնազիւներու պա-  
րագային երբ խնդիրը Մատիկոննանները  
պահնածնելու կուգայ —, հակառակ աշա-  
լուրց պրազումիդի, յանախ ժփորութեան կը  
մատնէ նեղ: Դուն որ նետամուտ ես դեպի-  
րու իրական բնոյրը եւ անօնց դրդրաս-  
նառները նըգործելու, կը զգաս թէ անելի  
մը առջեւ կը գտնուիս, ի մասնաւորի երկ  
ուրիշ աղբիւներ, հայ կամ օստազզի, սոյն  
գեղեցիւու մասին յիշատակութիւն չունին:

Եղիշէի եւ Փարզեցիի կուտակցամօլա-  
կան մարզաններու մասին բնդուածակ խօ-  
սած են մեր Մ-Շ-Շ-Շ և Ս-Շ-Շ-Շ գրին  
մէջ: Հոս կրկնել աւելորդ է:

Մեր հնագոյն պատմիչներու մէջ կու-  
տակցամօլ կրեւ ամենն իջ վարակուածք,  
կամ այդ նուազազոյն ատինանով ցուցա-  
դրոյն է մեր բարձրամիտ եւ ազնուական  
պատմահայրը՝ Մովսէս Խորենացի:

Բագրատունիններու հանգելոյ իր համուկ-  
րանիք բնաւ չունի այն շափազնցեալ, լորձ-  
նուուրըն զովասանիքի եւ պատամունի  
շեւըր, որը այնքան հնեւասպառ առասու-  
թեամբ Փաւստոս, Եղիշէ եւ Պազար կը գր-  
ուալին իւնեց կուտերուն:

Խորենացին, երբ առիքն իսկ կը ներ-  
կայանայ Բագրատունինները զովաբանելու,  
ուրիշներուն բածները պարզապէս կրկնե-  
լով, այդ իսկ շ'ըներ: Ընդհակառակը, կը-  
տամբական բօնով մը Սահակ իշխանն կ'ը-  
սէ. Թէեւ անդոզներ կան թէ զուր Բագրա-  
տունիք Հայէկն սերած է, բայց այդպիսի  
խոսերուն կարեւուրութիւն մի բնայեր, ո-  
րովիներ ուեւէ փաս չկայ այդպիսի մէկ  
արտայալութիւն ապացուցանոյ: ԱՇ Խա-  
կակը կը զովէ ուսումնիք հանգելոյ անու-  
ունեցած սիրոյն համար, որով իշխանը ա-  
ռաջինն ըլլալով միտքը կը լրանայ հայ ճա-  
զովուրդի ամբողջական պատմութիւնը գրի  
տալ:

Միւս կողմէ, Խորենացին քչնամական կամ առելավառ խօսեր չունի բազրատունիներու հակառակորդներուն գլուխ: Մեկ անգամ, իր Պատմութեան ընթացքին, բարկութեան պարկում կ'ունենայ: Եթե նախարարներ կը բունաւորնեն Տրդաս բազաւորը: Բայց ինչ առդարամիք զայրոյք, ինչ սրամումն բարեր: Լու և որ պահ մը այս զիրքը ձեռնեկ վար զինա եւ կարգաս Խորենացիի այդ սովերը. «Ասամուռ ամաշեմ ասել զնուարաւորին, մանաւանդ թէ զանուենուրին եւ զամբաւուրին ազգիս մերոյ, եւ զինձի ողբոց եւ արտասուաց արժանի ողց գործս: ... Արք արամեամի, մինչիւ յերբ եւ ծանրափրք, ընդէ՛ր սիրել զնանուրին եւ զանասուածուրինն ...» եւալին:

## 5.

Կոռակցական մոլեւանդուրիւնը, սահան, միայն նայ պատմագրիներու յատուկ երեսոյ մը չէր: Այդ ատեններուն՝ եկեղեցական բոլոր պատմիչներն ալ վարակուած են անկա առաւել կամ նուազ չափով, ընդհանրապէս առաւել:

Եթե Ամմիանոս Մարկելինոս, վերջին հերանու պատմիչը, 4րդ դարու վերջերուն լրացուց իր համբաւաւոր Հռոմեական Պատմութիւնը, իրմէ յեսոյ, պատմագրուրիւնը զարեւով առանձնաւուրին մեաց Երիսոնեայ եկեղեցականներուն: Պատմութիւնը այլիս կրօնական զօյն մ'առաւ, եւ բազաւորներ ու իրենց արտեքները բննուեցան եւ դասուեցան առաւելապէս եկեղեցական պատմիչի անձնական համազումներով: Ընդհանրական եկեղեցւոյ մէջ մէկմէկու յաջորդող ներուածներու կամ հերետիկոսուրեսանց, ինչպիսին Արիոսի, Մակեդոնի, Նեսոնրի եւալին պատմաւած կատաղի վկները իրենց դրումը դրին պատմագրողի մածուցուրեան եւ արտայայսուրեան վրայ: Օրոսոնի պատմաբանը ըսնը եւ բոյն բափեց Արիոսան բազաւորի, իշխանի կամ եպիսկոպոսի զըլիխն, իսկ հրաշապատում ներբողներ հիւսեց իր կողմի ներսոներուն, երեւճն անոնց վերագրելով այնպիսի նրանքներ, որոնք վասահաբար բու ծիծաղդ կը շարժեն, եւ հաւանաբար գրողն ալ ինչ իր բամբար չէ կրցած սովոր ատենին:

Հայ պատմագրիներու մէջ Խորենացին վեր կը մնայ որպէս պայծառանական հրա-

կայ մը, որ միւսներուն մոլուրիւններէն նրազագոյն աստիճանով ունի, իսկ անոնք ալ իր պատմաբանի արժանիթներէն իրչը միայն ունին:

Փաւստոս' ամեննեն բիշը:

Ան մամոնակագրուրիննէն լուր չունի: Թագաւոր մը խնի՞ տարի բազաւորեց, երե զիտէ, բան չ'ըսեր արդ մասին: Խոսով Կոսակ, Տիրան, Արակ, Պապ, Վարազդատ, ուրան պատմուրիւնը իր զիրքը կը կազմէ, իւրաբանիչւը որքա՞ն ատեն գրաւեց հայ զահը, չենք զիսեր:

Քննադատական ոգի, երե ունիւր, բոլորին մոռցած է այս զիրքը գրելուն կամ խմբագրելուն: Հաւանաբար անատակի, մօկնանդ եւ իւրայատուկ անձնական անբենիլի կարծիքներ ունեցող մէկը եղած ըլլայ որ հապնեաց ու կամոյական խմբագրուրիան ենրարկած է Փաւստոսի խկական Պատմութիւնը<sup>(2)</sup>:

Մեկ բան որուապէս կրնանք բայլ թէ այդ պատմուրեան զիրք մը չէ այն առումով ինչ որ է Խորենացին, Փարայեցին եւ Սեբոսը: Երաւացիորեն կրնանք համաձայնիլ Ակաղեմիկոս Ստեփան Մալխասեանցի կարծիքին մեր ունեցած Փաւստոսի զրի մասին. «Նա ոչ թէ պատմութիւն է այս բախի սովորական համակուրեսամբ, այլ ժողովածոյ է մոլուրգական աւանդուրիւնների, հաւառուած տարբեր ազբիւններից, երեւճն իրուկան ու նիւդ պատմական եւ երեւճն առաւ պելական, եւ այս տարբեր տարբեր այնպէս սիւսուած են իրաւ նես, որ զուար է լինում որուել, որտե՞ղ է վերջանում պատմականը եւ սկսում առասպելականը»:

Այս մասին աւելի մանրամասնուրիւններով նետաբերուողը կրնայ զիմել Մալխասեանցի աշխարհաբար բարգմանուրեան ենրածուրեան (սպուած երեւան, 1947):

Հակառակ վերոյիշեալ բերուրիւններուն սակայն, ինձի համար, Խորենացին վերջ, իսկ զնանականի աղբիւր մէկ Փաւստոսը, 4րդ դար հայ պատմուրեան համար: Պայմանաւ որ իր յիշատակած դպիշերը ենրաւկուրին ամենալուրջ նենուրեան, բաղդասելով զանոնի օստրազգի եւ հայ մատենագրիւններու բածին:

ՀՐԱՆԴ Ք. ԱՐՄԵՆ

Նարունակութեալ (1)

(2) Տես Յաւելուած Ա. Աղբիւրներ: